

ՁԵՐԱՅ ՁԵՐԱՅ

ՀԱՅ

ՍՐԲԱԶԱՆ ԵՒ ԳԵՂԶՈՒԿ

ՀԱՄԵՐԳԻ

Արտահ Արքականական
Դահիւլ - Մարդութեամբ
Խմբագրեց՝ համառօս Անդուրեամբ

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ



ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ
ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ՏԱԿՐԱՆ
1911



ՅԵՒԱՑ ՏԵՏՐՈՒ

ՀԱՅ

ՄՐԲԱԶԱՆ ԵՒ ԳԵՂԶՈՒԿ

ՀԱՄԵՐԳԻ

ԽԵԲԱՐԵԲԻ ԲԱՆԱՆԸ ԵԵՐԱԾՈՒՔԵԱՄԲ

ԿՈՄԻՏԱՏ ՎԱՐԴԱՊԵՏ



ԱՎԵԲՈՒԽՆԴՐԻԱ

ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ՏԱՄՐԱՆ

1911

ԱՐԵՎԱՏՅԱ ՊՐԻՎԱՏ

8 Ա 5

ԱՐԵՎԱՏՅԱ ՊՐԻՎԱՏ 1.

ԿՈՄԻՏԱՏ ՎԱՐԴՈՂԵԿԻ ԱՄՈՒՋԳՐՈՒ -
ԹԻՒԹԸ ՀԸ ԿՐՈՂ ՕԲԻՄԱԿԱԲԵՐԱ անվաւեր և մ



ՀԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Ե Բ Կ Ո Ւ Խ Խ Ո Ս Ո Վ

Հայ զեղջուկը բնազդաբար քածնած է իր
երգական երածութիւնը երեք տեսակի՝

Ա. ԲԱՌ ԱՍԵԼ,

Բ. ԽԱՆ ԱՍԵԼ Եւ

Գ. ԽԱՆ ԿԱՆԶԵԼ:

Ա. ԲԱՌ ԱՍԵԼ կը նշանակէ բառ առ բառ
ասել՝ հատիկ հատիկ հնչել՝ եղանակաւոր պատ-
մել. համազօր հնոց վկայ ասել իմաստին։ Ցի-
րաւի, այս կարգի երածուական գրականութեան
նիւրն է, բացառապէս, նին եւ նոր ժողովրդ-
ուական անզիր ովհասանութիւնը։ Որովհնետեւ
վէպերը կը պատմուին զեղջուկի նանգստեան
օրերուն՝ ձմեռուան երկար զիւերներուն եւ
խրնիրի մէջ նասած, ուստի նստամանց եւս կա-
սեն։ Նստամանց վէպերը բառ ասելու պահուն
ու նկնդիւներն, առ հասարակ, բոլորովին խոր-
հրդաւոր լոռութիւն կը պահեն, չերմեռանդ
հաւատացեալի տեսքը կառնեն եւ ակնապիս
կ'ունինդրեն զեղջու կ գուսանի հնչուն բերանով
խօսով անցեալն ու ներկան։

**Այս ձեւը կը պարունակէ հայ զեղուի
երածութեան տարերքը՝ բառերի ննշական ե-
լեւէջը՝ հիմնաժայն, շեշտ եւ բուր, եւ տաղա-
չափութեան նիմունները՝ վանիւրի ամանակը՝
սուդ եւ երկար։ Բառ ասելու ելեւէջն անկա-
յուն է, իսկ ամանակը՝ հայտառուն։**

**Բ. ԽԱՂ ԱՍԵԼ կը նշանակէ՝ խաղաւոր,
ոնաւոր, նոխ առել՝ երգել. բառ ասելու եղա-
նակաւորումն է։ Այս սնով կ'երգուին գրեք բոլոր տեսակ զեղջուկ երգերը եւ մեներգի բոյքը
չունեցող վիպերգերը։ Խաղ ասելու ձայնաշարն
ու տաղաչափութիւնն հարուս է։**

**Գ. ԽԱՂ ԿԱՆՁԵԼ կը նշանակէ՝ խաղաւոր,
ոնաւոր, նոխ կանչել՝ բարձրաձայն ու զարդա-
րուն զեղզեղելու երգել։ Խաղ կանչելը խաղ
ասելում լնդարձակ ձեւն է։ Այս սնով կ'եր-
գուին, ըստ մեծի մասին մեներգները, որոնց
ձայնելեւէջներն առաւել լնդարձակ սահման
ու պտոյսներ ունին, որպէս դիւցազներգութիւն-
ները, վիպերգութիւնները, անտոնիները, ողբե-
րը, եւայլն։**

**Հայ եղանակներն ունին նոխ, ինքնատիպ
տրնիումներ եւ տեսաւորումներ, որոնք, չափա-
ծոյ լինելով հանդերձ, ազատ ու անկախ են,
հակառակ արեւմտեան երածութեան, ուր յան-
զըն ու տեսքը փոխադարձաբար կառկանդուած
են։ Հայկական երածութեան յանզն ու տեսքը
միասին կը կենդանացնեն մի այնպիսի ձայնա-**

կան տեսարան,ուր պատճինը կը զծագրէ նոզու
ու սրտի յուղումներու տելողութիւնները՝ համա-
շափ ու յանգաւոր տրնումներով. իսկ երկրորդը
կը նկարէ՝ բափն ու եռանդը՝ բազմատեսակ ու
պերն ձայնեանզներով :

Հայ զեղջուկ Երգերն ու Ծին այսպիսի ժեն.

ա. ԲՈՒՆ ԵՐԳ, որ կրկնակ յունի.

բ. ԲՈՒՆ ԵՐԳ եւ կրկնակ՝ փոխ առ փոխ
Երգելի:

գ. ԲՈՒՆ ԵՐԳ եւ կրկնակ՝ տող առ տող ու
փոխ առ փոխ Երգելի եւ

դ. ԵՐԿՈՒ ԶԱԽՍՁԱՆ ԵՐԳԵՐ, որոնք հարց
ու պատասխան են, կամ որ եւ է ներքին նան-
գամաներով են կապուած, առաջին, երկրորդ եւ
երրորդ ձեւերով փոխադարձաբար հիւսուելով
Երգելի:

Բուն Երգը կ'ընդգրկէ եղանակի սխպա-
կանը. իսկ կրկնակը՝ ննարականը, որ զեղջուկ
Երածութեան ողին է. ուստի բուն Երգի եղա-
նակն անոն է, անպանոյն ու պարզ է՝ նման
խօսելուն. իսկ կրկնակինը՝ ոհաւոր, զարդարուն
եւ շարժուն:

Բուն Երգի բանասէլծութիւնը համեմուած
է պատկերաւոր համեմատութիւններով, իսկ
կրկնակինը՝ գոյնուղոյն բացագանչութիւններով
կամ կարն ու կտրուկ նկարագութիւններով:
Առաջինը կը բացատէ միտք, երկրորդը կը
բարգմանէ զգացումները:

Գեղջուկը բնութեան հարազատ զաւակն է. ուստի հաշակել է բնուրիւնը բովանդակ հոգ-
ւու ու սրտով : Եր երգեռու մէջ բնուրիւնը կը
խօսէ. որովհետեւ բնուրիւնն է նախ իր մէջ խօ-
սած : Եր սրտի մէջ բնուրեան ծովը կը յուզուի,
վասն զի ինքնի խօկ բնուրեան ալիքնեռու ւրայ
կը դեզերէ : Եր երգեռն իր կեաննն են, զի իր
ամբողջ կեաննը իր երգեռու մէջն է ներևիչած :
Վերջապէս, զեղջուկ երգերը տեսակ տեսակ
առուն հայելիներ են, որոնք զատ զատ, իրենց
ծնունդ առած վայերուն դիրքը, կլիման, բր-
նուրիւնը եւ կեաննը կանդրադնեն :

ԿՈՄԻՏԱՍ ՎԱՐԴԱՊԵՏ

ԾԱՀՆՅԹ . Տեսրակիս զեղջուկ երգեռու
մէծ մասն առնուած է Կամիսաս Վարդապետի
եւ Մանուկ Ալեղեանի խմբացրած ժողովրդա-
կան «Հայուր ու մի խալ», երգաւաճնեռու Ա.
և Բ. յիսոնեակմներէն : (Տապանն Մայր Արքույ
Ա. Էջմիածնի, 1904 և 1905):

ՄԱՍՆ Ա.

ՍՐԲԱՁԱՆ ԵՐԱԺԴՏՈՒԹԻՒՆ

I.

ՊԱՏԱՐԱԳ

Առ' ւրբ, սո՛ւրբ, սո՛ւրբ, Տէ՛ր զօրութնց
լի են երկինք եւ երկիր փառօք քո .
օրհնութիւն ի բարձունա .

Օրհնեալ որ եկիր եւ գալոցդ ես ան-
ուամբ տեառն .
ովսաննա ի բարձունա :

2.

ՈՂԲ ՏԻՐԱՄՈՐՆ

Տիրամայրըն հանգեպ որդւոյն
կտյր ի խաչին .

Եւ լըսելով ըղծարաւին
կայր ցու ագին .

Ի գուշ պսակըն գիտելով
Ողբ, կոծ վայ տայր իւր անձին :
«Աչա՛ցըս լոյս, ո՛րդեակ, Յիսուս ,
Ես ընդ քեզ միռանիմ» :

Յ. Ա.

ԶՐՈՒՆԵԱՑ ԵՐԳԵՐ

Ովկ զարմանալի խորհուրդ այս մեծ
յոյտնեալ ,
Արորիչն Աստուած ի Յորդոնան եկեալ :
Յորդոնան լուեալ փախստական զառւ
նայր ,
Վասակ առ վարութ պատղամաւոր լինէր .
Օֆե՛տ , մի՛ զարհուրիր , քո արարիչն
եօն ես .
Եկ' մի միքանիմ եւ լուսնամ զմեզաւ :

Յ. Բ.

Այսօք ձայնն հայրակ ան
Յերկնից իջալ հաճոյական՝
Այրեցեայ Արդւոյ վըլույն :

Ահ՛յ յորդորէ ,
Գետ յորդորէ ,
Գետ Յորդոնան :

Յորդոր ական ձայնիւ երգէր
Մեծ կարսութիւն Յորդոնիս :

4. Ա.

ՊԱՏԱՐԱԳԻ ԵՐԳԵՐ

Ամէնէ Հույցը սուրբ , Որդի՛ է սուրբ ,
Հողի՛ է սուրբ , Օրհնութի՛ւն Հօր և
Որդւոյ եւ սրաոյ Հողւոյն . այժմ եւ
մշշտիւ յաւ իտեանո յու իտենից : Ա. Ք. Ա:

4. Բ.

Տէ՛ր , ողոքմեա' , Տէ՛ր , ողոքմեա' .
Տէ՛ր , ողոքմեա' , Տէ՛ր , ողոքմաա' :

Արի՛ , Աստու ած հարցն մերոց ,
Որ ապաէնդ ես նեղելոց ,
Հաս յօդնութիւն ծառայից քոց ,
Լեր օդնական ազգիս հայոց :

5.

ՏԱՂ ՅԱՐՈՒԹԵԱՆ

Հաւիկ մի պայծառ տեսի՝ անհման .
Աննմանիդ ո՞վ նմանդու նման՝ աննման .
Յայն քառաթեւին վերայ՝ անհման .
Աննմանիդ ո՞վ նմանդու նման՝ աննման .

6.

ՅԱՐԱԿԱՆ ՈՏՆԱԼՈՒԱՅԻ

Այսօր կանգնեցաւ .
Աւազան մշրառութեան՝
Ի թողութիւն մեզաց մերոց :
Այսօր Տէրն մեր լուանայր
Զոտս աշակերտացն ,
Եւ պատուիրէր զայս տուլու .
ՈՄի ոմն ի ձէնջ , եղբարքք ,
Մասնելոց է զիս ի մոհ ,
Եւ որոշի յաշակերտացդք :
Զայն լուեալ Պետրոսի՝
Ակնարկէր առ Յովհաննէս .
Հորցանել , թէ ո՞վ իցէ :

Բանն , զոր առաց Յիսուս ,

Տրամեցոյց զիւր զաշակերտան .

Եւ խռովեցան ամենելքեան :

7.

ՏԵՐՈՒՆԱԿԱՆ ԱՆՕԹՔ

Հայր մեր , որ յերկինս ես ,

առւրբ եղիցի անուն քո .

Եկեղեց արքայութիւն քո .

Եղիցին կամք քո ,

որ գէս յերկինս եւ յերկրի .

զհաց մեղ հանապազորդ

առւր մեղ այսօք .

Եւ թող մեղ զալարտիս մեր ,

որողէս եւ մէք թողումք

մերոց պարտապահաց .

Եւ մի՛ տանիր զմեղ ի փորձութիւն ,

այլ փրկեա՛ ի չարէ :

I.

Կ Ա Լ Ե Ր Պ Գ

Հօ՛, ոօ՛լ, օ՛, լօ՛, լօ՛, լօ՛:
ԱՌի, աՌի, քե՛ մատաղ .

Հօ՛, ե՛զը, զա՛ն,

Հօ՛, ոօ՛ւել, հօ՛ .

Հօ՛, ոօ՛ւել, հօ՛:

Հօ՛, կո՛լ արտ, մա՛ն արտ .

Հօ՛, ե՛զը, զա՛ն,

Հօ՛, ոօ՛ւել, հօ՛ .

Հօ՛, ոօ՛ւել, հօ՛:

Հա՛, կալը դարման արտ .

Հօ՛, ե՛զը, զա՛ն,

Հօ՛, ոօ՛ւել, հօ՛ .

Հօ՛, ոօ՛ւել, հօ՛:

Յորենն ինձ, գարմանը քեղ .

Հօ՛, ե՛զը, զա՛ն,

Հօ՛, ոօ՛ւել, հօ՛ ,

Հօ՛, ոօ՛ւել, հօ՛:

Հոշանը դպրման արտ,

Հոշանը դպրման արտ,

Պռե՛րէ, հօ՛մ, պռե՛,

Պռե՛րէ, հօ՛մ, պռե՛,

Պռե՛րէ, զա՛ն:

ՍԱՅԼԵՐԴ ՂԱԶԱԽ ԳԱԻԱՌԻ

Հօ՛լ արտ, զո՛մէշ, ջա՛ն,

Հօ՛լ արտ, զո՛մէշ, ջա՛ն,

Հօ՛լ արտ, զո՛մէշ, ջա՛ն, հօ՛.

Հօ՛լ ել, հօ՛լ ել, հօ՛լ ել, հօ՛լ ել,

Հօ՛, զա՛ն, հօ՛:

Թօ՛լ արտ, զո՛մէշ, ջա՛ն,

Թօ՛լ արտ, զո՛մէշ, ջա՛ն,

Թօ՛լ արտ, զո՛մէշ, ջա՛ն, հօ՛.

Հօ՛լ ել, հօ՛լ ել, հօ՛լ ել, հօ՛լ ել,

Հօ՛, զա՛ն, հօ՛:

ՍԱՅԼԵՐԳ ՎԱՅՈՅ ԶՈՐԻ

Հօ՛լ արտ , ե՛զօ՛ ,
Զա՛ն , ա՛ղբէր , զա՛ն , հօ՛ .

Թօ՛լ արտ , ե՛զօ՛ ,
Զա՛ն , ա՛ղբէր .

Դէ՛ , սի՛րուն , ե՛լ , ե՛լ , ե՛լ , ե՛լ ,
Դէ՛ , ծի՛րան , ե՛լ , ե՛լ , ե՛լ , ե՛լ ,
Դէ՛ , սո՛կան , ե՛լ , ե՛լ , ե՛լ , ե՛լ , հօ՛ :

Հօ՛լ արտ ակը ,
Զա՛ն , ա՛ղբէր , զա՛ն , հօ՛ .

Թօ՛լ արտ ակը ,
Զա՛ն , ա՛ղբէր .

Դէ՛ , սի՛րուն , ե՛լ , ե՛լ , ե՛լ , ե՛լ ,
Դէ՛ , ծի՛րան , ե՛լ , ե՛լ , ե՛լ , ե՛լ ,
Դէ՛ , սո՛կան , ե՛լ , ե՛լ , ե՛լ , ե՛լ , հօ՛ :

ՄՈԿԱՅԻ ՄԻՐԶԱ.

Դ Ի Ւ Ց Ա Զ Ն Ե Ր Գ

Օրն էր ուրբաթ ,

Լուս ի շաբաթ ,

Դեմշտ էրիք ենք Մալաքեաւէն .

Թըղթիկ մեկաւ Զըզիրու քաղքէն ,

Ասին , բերին Մալաքեաւէն ,

Տորին ի ձեռ Մոկաց Միրզէն ,

Հազա՞ր ափսոս Մոկաց Միրզէն :

Առեց , կարգոց քաղցրիկ Լիզուէն ,

Էրու մաղդէն ,

Շըլեց աչքէր , կախեց չանէն ,

Քաղուաւ զոյն կա թիք երեսէն :

Հազա՞ր ափսոս Մոկաց Միրզէն :

Կանչեց , տաց իւր մըշակին , —

Դուս քաշի բող - բերաւին ,

Դըրայ դըրէք թամքը սադաֆին ,

Սաֆար կերթամ չուր Զըզիրէն :

Հազա՞ր ափսոս Մոկաց Միրզէն : Եւն .

ԹԵՒ ՊԱՐ

Ամրը սարի նման չէ ,

Հօ՛յ , օօ՛ր , աղինօ ,

Բարը քարի նման չէ .

Հօ՛յ , օօ՛ր , աղինօ ,

Հարսն ու աղջիկ շատ տեսայ ,

Հօ՛յ , օօ՛ր աղինօ ,

Մէկն իմ եարին նման չէ :

Հօ՛յ , օօ՛ր , աղինօ :

ԹԵՐՆՈՑԻ ՊԱՐ

Սո՞նա եա՛ր , Սո՞նա եա՛ր ,

Սո՞նա սիրուն , Սո՞նա եա՛ր :

Վարդակական դալիս ա ,

543 Սո՞նա եա՛ր , Սո՞նա եա՛ր .

Ծաղիկը ցընծուլիս ա ,

Սո՞նա սիրուն , Սո՞նա եա՛ր .

Ե՞յ դիւլում կանչող աղջիկ ,

Սո՞նա եա՛ր , Սո՞նա եա՛ր ,

Զէնըդ ծըլվըլիս ա :

Սո՞նա սիրուն , Սո՞նա եա՛ր :

ՀՈՎՈՒԵՐԻԳ

Քէլէր, ցօլէր՝ իմ եարը,

Արեւի տակին

Քէլէր, ցօլէր՝ իմ եարը.

Սարի սովոր,

Մեն մենուոր,

Շէ'կ տըղայ,

Շո'զ արեգակ,

Թո'զ արեգակ,

Ե'կ, տըղայ:

Քէլէր, ցօլէր՝ իմ եարը,

Աղքիւրի ակին

Քէլէր, ցօլէր՝ իմ եարը.

Կանաչ առուով,

Ճանաչ առուով,

Ե'կ, տըղայ,

Բաղովն արի,

Շաղովն արի,

Շէ'կ տըղայ:

Քէլէր , ցօլէր՝ իմ եարը ,

Գերանդին ուսին

Քէլէր , ցօլէր՝ իմ եարը .

Հունձ ես արել ,

Քրտինք գառել ,

Շէ'կ աըղայ ,

Հով ծառի տակ ,

Զով ծառի տակ ,

b'կ , աըղայ :

Քէլէր , ցօլէր՝ իմ եարը ,

Զան աչքի լուսին ,

Քէլէր , ցօլէր՝ իմ եարը .

Հով է , քընի'ր ,

Զով է , քընիր ,

b'կ , աըղայ ,

Հունձ ես արել ,

Շատ բեղարել ,

Շէ'կ աըղայ :

5. Ա.

ԾԱՂԲԵՐԴԻ ԱՂՅՈՒՍՈՒԹՅԱՆ

ԿԱՐ ԿԹԵԼՈՒ ԵՐԳ

Հինգ էծ ունիմ ուր էծէրով ,

Իլիլի , սիլիլի .

Կաթ կը կըթեմ զըդընձներով ,

Իլիլի , սիլիլի .

Մեր կը չափեմ կալի չափով ,

Իլիլի , սիլիլի .

Եղ կը հանեմ լըւի արկով :

Իլիլի , սիլիլի .

5. Բ.

ՊԱՐԵՐԳ ԹԵՌՆՈՑԻ

Զա՞ր՝ զը՞նլը, զա՞ր զը՞նլը, բռ՞դ զընզա-

Պարեց զիւեր լուսընկայտ

Էս զիշեր՝ լուսնակ զիշեր,

Զա՞ր՝ զը՞նլը, զա՞ր զը՞նլը, բռ՞դ զընզա-

Զիւնն ևլեր՝ զիւնին նաշխեր

Պարեց զիւեր լուսընկայտ

Էլի ոլարը բոլորաւ,

Եարըս միջին մօլորաւ

ԿԱԼՈՒՄԾՈՅ ԳՐԱԿՄԱՆ ԵՐԳ

Ծիրանի ձառ , բա՛ր մի տա ,
Ճըղներըդ իրա՛ր մի տա .

Քանի ձեր մէջ մո՞ն գոմ ես ,
Ցուերը իրա՛ր մի տա :

Հա՛ , տուէք , յե՛տ տուէք , սարեր
հովն ընկաւ .

Սըրտիս խնդում ծովն ընկաւ .

Գնա՛ , էլ յետ չըդայ էս տարուան
տարին ,

Սեւ գորտն իմ վըզովն ընկաւ :

Հո՛վ , հո՛վ , հովն ընկաւ ,

Սըրտիս խնդում ծովն ընկաւ :

Մեռօյ բազում բանելէն ,

Մի կողմէն ջուր անելէն .

Ծառերին թուփ չը մընաց ,

Դարտիս դարման տանելէն :

Նըստած տեղիս քար չունիմ ,

Էրուած սըրտիս ճար չունիմ .

Ա՛յ , անօրէն փուչ աշխարհ ,

Բաղ ունիմ ու բար չունիմ :

ԳԵՂՋԿԱԿԱՆ ՍԻՐԵՐԳ

Կոմքն առաջ , ելայ սարը ,

Զը զըտոյ ֆիդոն ետրը ,

Ֆիդոն ետրը ինձ տըւէք ,

Զը քոշեմ ահ ու զտրը :

Մեծ սարի հովին մեռնեմ ,

Շէկ տըղի բոյին մեռնեմ .

Մի սարի ա չե՛մ տեսել , —

Տեսնողի աչքին մեռնեմ :

Բըլբուլը դարի վերայ ,

Խնձորը սարի վերայ .

Սիրած սիրածի տային ,

Զոր վետնէն՝ քարի վերայ :

ԳԵՂԶԿԱԿԱՆ ՍԻՐԵՐԴ

Առարեն ելու և երկու մուխ ,

Բոյիդ մեռնիմ ,

Մինը հանդ ա , մինը ծուխ ,

Սոյիդ մեռնիմ .

Երկու սիրուն երեւաց ,

Բոյիդ մեռնիմ ,

Մինը շէկ ա , մինը թուխ :

Սոյիդ մեռնիմ :

Իմ ետքն է շատ խորոտիկ ,

Աչքերը նուան հատիկ .

Աստուած սիրէք , աղբըրտիք ,

Ինձ տարէք ետքիս մօտիկ :

7. Գ.

ԳԵՂՋԿԱԿԱՆ ՍԻՐԵՐԳ

Գընա՛ , գընա՛ , հետիդ եմ ,
 Հա՛ , հա՛ , հա՛ , հա՛ , հա՛ , հա՛ ,
 Սարինօ , եա՛ր զան ,
 Սարինօ , եա՛ր զան ,

Կարմիր խնձոր գօտիդ եմ ,
 Հա՛ , եարինօ . եար զան ,
 Սարինօ եա՛ր զան :

Դու ի՞նձ էս տեղ չես թողնի ,
 Ու տեղ երթաս մօտիդ եմ :

Ապաբանը քարոտ ա ,
 Ալրուն կանաչ տրօտ ա ,
 Ուղիղ եօթը տարի ա ,
 Քոյլն աղբօրը կարօտ ա :

(Յարունակութիւն)

I. Ա.

ՔԱՂԱԿԱՆ ԳՐ

Քաղհան կանեմ հօ՛ բարով ,

Եար , նայ , նայ , նայ , նայ , նայ ,

Տոլմա կեփեմ բիբարով ,

Սոնա եարըմ , նայ , նայ .

Աշնան անի լտւ օրեր ,

Եար , նայ , նայ , նայ , նայ , նայ ,

Բամպալ քաղեմ նուբարով :

Սոնա եարըմ , նայ , նայ ,

ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ՊԱՐԵՐԳ

(Ծաղրերգ)

Կումար պառկե երեսքաց ,
 Հո՛վլ , հո՛վլ , հոպպըթա՛ , դրմբա՛ .

Դեղին կարպետ , բըմբուլ բարձ:
 Հո՛վլ , հո՛վլ , հոպպըթա՛ , դրմբա՛ ,
 Հե՛յ , հե՛յ , լա՛ւն է . հե՛յ , հե՛յ , լա՛ւն է ,
 Հե՛յ , հե՛յ , լո՛ւն է . հե՛յ , հե՛յ , լա՛ւն է :

Ենուշ քրնէ երես բաց ,
 Մահակն եկաւ խելք զընաց :

Հոջոնց կալը բոլորպար ,
 Խումար մէջը կը խաղար :

Ծոմիր թալուկ իւր յետեւ ,
 Կը թըռվըռէր շատ թեթեւ :

Հաստա՛տ մընայ մեր հաջին ,
 Որ պահէ մըր նոր փեսին :

Գորնան բացուաւ նոր լալա ,
 Խումար բերաւ չուխտ բալա :

Աչքըդ լոյս , հաջի աղա ,
 Թոռներուգ հալաւ արա :

ՊԱՆԴԻՍԻ ԵՐԳ

Կռունկլ , ուստի կռւզաս , ծառոյ ևմ
ձայնիդ ,

Կռունկլ , մեր աշխարհէն խարբիկ մը
չունիս :

Թողեր ևս ու եղեր մըլքերս ու այդիս ,

Քանի որ այս կանեմ , կու քաղուի
հոգիս :

Դարիքի սիրան է խոց , ջիկեարն է
վարամ ,

Կերած հացն է լեզի ու ջուրն է հարամ ,

Ինձ պատասխան չտուիր , ելոր , գնացիր

Կռունկլ , մեր աշխարհէն զնոս , հեռացիր :

ՀԱՐՍՆՈՒԿԻԵՐԴ

Արեւ թըսվըսով ելաւ ,
իմ չինարի եարը .

Մեր բանը կռուով ելաւ ,
Դարդիման եարը .

Թըշնամու որդին մեռնի ,
իմ չինարի եարը ,

Իրա չար ոքքտովն ելաւ :
Դարդիման եարը :

Ճրագը վառ ա , վառ ա ,
Հօր հետ վատամարդ գառայ .
Մէր ու աղօէր թող տուի ,
Ես իմ սիրածին առայ :

Քարափիր ծէրին կանչի ,
Թող թշնամին ամանչի .
Արեւիդ մեռնիմ , եա՞ր ջան ,
Չինարի պէս կանանչի :

ՕՏԱՐՈՒԹԵԱՆ ԵՐԳ

Կանչէ՝ կռունկ, կանչէ՝ քանի գարունէ
Դարիբներու սիրաը գունդ գունդ
արունէ.

Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան, գարուն է,
Կռո՛ւնկ ջան, կռո՛ւնկ ջան, գարուն է.
Ա՛յս, սիրը արուն է:

Կանչէ՛, կռո՛ւնիլ, կանչէ՛, քանի արօտ է.
Աշխարհն է արեգակ, սիրուս կարօտ է.

Կոռնելի ջան, կոռնելի ջան, արօս է,
Կոռնելի ջան, կոռնելի ջան, արօս է.
Այս, սիրտը կարօս է:

Կանչէ՛, կռո՛ւնկ, կանչէ՛, քանի արեւէ՛,
Աշնան կը թառ երկիր, եռդիս բարեւէ՛.

Առունելի ջան, կռունելի ջան, արեւ է,
Կռունելի ջան, կռունելի ջան, արեւ է,
Օ՛յս, եարիս բարեւէ:

ԲԱՐԵԿԵՆԴԱՆԻ ԵՐԳ

Եկէ՛ք , տեսէ՛ք , ի՞նչն է կերի զի՞նչ ;
 Եկէ՛ք , տեսէ՛ք , էծն է կերի զթուփ ,
 Էծ վըր թըփին ,
 Թուփ վըր էգուն ,
 Էգ պարագուն , պարագուն .
 Ի՞նչ խէր ու բարի մ'էր եկաւ ,
 Ես տարուանս տարուն :

Եկէ՛ք , տեսէ՛ք , ի՞նչն է կերի զէծն .
 Եկէ՛ք , տեսէ՛ք , զէլն է կերի զէծն .
 Գէլ վըր էծուն ,
 Էծ վըր թըփին , (լուս վերևոյն) :

Եկէ՛ք , տեսէ՛ք , ի՞նչն է կերի զզէլն .
 Եկէ՛ք , տեսէ՛ք , խոզն է կերի զզէլն .
 Խոզ վըր զիլուն ,
 Գէլ վըր էծուն ,
 Էծ վըր թըփին , (լուս վերևոյն) :
 Խւ այլն :

12. Բ.

Թ Ե Ւ Պ Ա Ր

Նորորա , անուս , ջա՞ն , սորորա :
 Անուսի սորորով ես կուայ :
 Վարդ ևմ քաղել շաղերով ,
 Նորորա , անուս , ջա՞ն , սորորա :
 Վեր ևմ դըրել մաղերով .
 Անուսի սորորով ես կուայ :
 Մի ջուխտ շամամ ևմ կորցրել .
 Նորորա , անուս , ջա՞ն , սորորա :
 Իրա կանաչ թաղերով :
 Անուսի սորորով ես կուայ :

12. Գ.

Փ Ա Յ Թ Ա Ր

Հո՛վ , հո՛վ , հո՛վ լինի
 Եարիս տունը ծո՛վ լինի .
 Թո՛ղ , բո՛ղ , բո՛ղ լինի ,
 Եարիս բամարով լինի :
 Դէ՛ զանեֆ , զանեֆ , հողը հանեֆ ,
 Միր քենամու դողը հանեֆ :

Ծաղիկ ևս ծաղկանց միջին ,

Հով , հով , հով լինի ,

Մի հառ ևս աղջկանց միջին ,

Եարիս տունը ծով լինի .

Եւար ինձ պարզերես արա ,

Թով , թով , թով լինի ,

Իմ ընկեր մարդկանց միջին :

Եարը բամարով լինի :

Դե՛ զանեֆ , զանեֆ , հովը հանեֆ ,

Մեր քընամու դովը հանեֆ :

Արի մի փոխպար խաղանք ,

Տընկող մընսնք չը կաղանք .

Հարսանիքիդ ալիւրը

Մուղնու ուխտեց վաղ անցանք :

Իրար հետ բաղը գնանք ,

Ուտենք , խմանք , լիանտնք ,

Թընամու աչքը հանենք ,

Մեր Սստընուց զոհանանք :

ԳՈՒԹԱՆԵՐԳ ԼՕԴՈՒԱՅ ԳԴԻՎԱՆԻ

Հօ՛ւ—

Օրհնեամ' է Աստուած,

Յիշեամ' է Աստուած,

Հօ՛, հօ՛, հօ՛-ս՛, հօ՛ հօ՛ հօ՛ հօ՛ հօ՛.

Պնկ'րէ, զնէկէ, հօ՛, հօ՛յ, հօ՛- ս՛.

Ա՛ն, հա՛ զնէկէ, հօ՛, հօ՛յ հօ՛- ս՛.

Տա՛ր, հա՛ զնէկէ, հօ՛, հօ՛յ, հօ՛:

Լուսը լուսացաւ,

Հա՛, հա՛,

Փա՛ռն ժեզ, Տէ՛ր.

Բարքն շատացաւ:

Հէ՛, հիէ՛, հիէ՛, հիէ՛, հօ՛, հօ՛յ.

Եօ՛- ս՛, հօ՛, հօ՛, հօ՛, հօ՛, հօ՛:

Պնկ'րէ, զնէկէ, հօ՛, հօ՛յ, հօ՛- ս՛.

Ա՛ն, հա՛ զնէկէ, հօ՛, հօ՛յ, հօ՛- ս՛.

Տա՛ր, հա՛ զնէկէ, հօ՛ հօ՛յ հօ՛:

Աղօթրամ' բացաւաւ,

Հա՛, հա՛,

Փա՛ռն ժեզ, փա՛ռն:

Մեր ժամբը լըցուաւ:

Հէ՛, հիէ՛, եւ այլն. (*լուս վերևոյնի:*)

Պուերէ, զա՞ն, հօ՛, պուօ՛րօ, հօ՛, պսի՛ւզի.
զան .

Հոռօլայ, հօռօլայ, ֆե՛ ղուրբան
Եի՛մալ զան, հօռօլայ, ֆե՛ մեռնիմ .
Լա՛շին զան, հօռօլա՛յ, հօռօլա՛յ, հօռօլօ՛

Եղնարած քընի .

Հա՛, հա՛ .

Վե՛ր կացեֆ, գուբա՛նուռ,

Գութանը բանի :

Հե՛, հե՛, եւայլն (ըստ վերևնյան) :

Պուերէ, զա՞ն, եւայլն (ըստ վերևնյան) :

Գալիս, գալիս է ,

Հա՛, հա՛ .

Այ . նըլվը՛ս, նըլվըս ,

Ակը ւալիս է .

Հե՛, հե՛, եւայլն (ըստ վերևնյան) :

Հօ՛յ, դուս ելաւ . հօ՛ ա' .

Հօ՛յ, դուս ելաւ, հօ՛, ա' ,

Հօ՛յ, դուս ելաւ, հօ՛, ա' .

Հօռօ , հօռօ , հօռօ , հօռօ , հօռօ ,
Հօռօ , հօռօ , հօռօ , հօռօ , հօռօ , հօռօ .
Հօռօ , հօռօ , հօռօ , հօռօ , հօռօ ,
Հօռօ , հօռօ , հօռօ , հօռօ , հօռօ .

Հօ՛յ , ուա՛ւել ա , իօ՛ , ա՛ ,
Հօ՛յ , ուա՛ւել ա , իօ՛ , ա՛ ,
Հօ՛յ , ուա՛ւել ա , իօ՛ , ա՛ ,
Հօռօ , հօռօ , եւայլն (լուս վկրնոյլի):

Հօ՛ , դո՛ւս ելաւ , իօ՛ :
Օրհնեա՞լ է Աստուած ,
Յիշեա՞լ է Աստուած :
Մաճկալը մաճին ,
Ա՛յ հորեւոր ,

Օղերն ականջին :
Հօտաղն է լալի ,
Քօի , ա՛յ լալիկ հօտալ ,
Միջակն է գալի :
Վարենք՝ շատանայ ,
Տո՛կան ջան ,
Տէրն ուրախանայ :
Թա՛փ տուր՝ թեւ արա ,
Ա՛յ խոփ ու ձեւիչ ,
Շուռ տուր՝ սե՛ւ արա : Եւայլն

ՍԻՓԱՆԱՅԻՔԱԶԵՐ

Քայլերգ.

Հօ՛, Լօ՛, Լօ՛ւ Սէզ Սիփանայ սորի
վերան
Կտրիմներ շտապով դալիք են միտնում .
Այնու՞ղ անահ որդիք , անյաղթ բարձր
լերան ,
Զէնք ու զբանի են ընթառում :
Ինչու վտառում են , զինուում ,
Սահծակոծ ձի հեծնում անհամբեր .
Վառ արիւն է նոցա քաջ սրտի մէջ
ևոսում ,
Թըռչում , անցնում են ամպեր ,
Քան Սիփանայ պինդ քամին ,
Սըլանում են զէպի ցած ,
Դաշտի մէջ է թըռնամին ,
Նա է վառում նորտ վրէժն անմոռաց :
Գաղանաբար վատթար թըռնամին ,
Հատու սուսերը հանել ,
Հայ իշխանին է սպանել ,
Այս է վառում քաջերին :

Հայ որեւարն էլ ստի կանգնած՝
Այժմ թշնամուն մահու, մարտի
է կանչում,
Մեծ վրէժ արեւան վրէժ է նա
պահանջում.

Եւ թըշնամին պարտըւած,
Թողնում փախչում սարէ սար,
Յետ է ձզում մեծ աւար.

Արիւն թափեցի՛, փոխառակ արեւան՝
Արիւն քամեց ծորաւի սուսեր,
Սուրը յազեցաւ, յետ դրին պատեան,
Ելնում են հիմա սէդ Սիփանն ի վեր:
Սէդ Սիփանայ կանաչ գլխին
Հայ քաջերն անում են մեծ խնդում
Եւ ամպերի թանձրութեան միջին,
Հըսկայ Սէփանն ամբողջ թընդում.
«Էլ մօտ չեն դայ մեզ թշնամիք,
Սուր տեսան մեր պողվատիկ»:

prideful *prideful*
prideful *prideful*
prideful *prideful*

prideful **з у з с у գ ի ւ**
prideful *prideful*
prideful *prideful*

prideful *prideful*
prideful *prideful*
prideful *prideful*

prideful *prideful*
prideful *prideful*

prideful *prideful*
prideful *prideful*
prideful *prideful*

ՄԱՍՆ Ա.

ՄՐԲԱԶԱՆ ԵՐԱԺԵՏՏՈՒԹԻՒՆ

(Հայ Մայր Արքուոյ Ա. Էջմիածնի հնաւանդ
եղանակաց գրի առաւ եւ դաշնաւորեց
Հայր Կոմիտսաս վարդապետ)

- | | |
|--|------------------------|
| 1.— <i>Unir'p</i> , <i>unir'rp</i> | Խմբերգ |
| | վեցաձայն եւ բառաձայն |
| 2.— <i>S̄h̄rwaմայրէն</i> | Մեներգ |
| | Կոմիտսաս վարդապետ |
| 3.— <i>w) Ո'լ զարւաննալի</i> | Խմբերգ |
| | բառաձայն կոմիտսաս Վրդ. |
| <i>p) Այսօր ձանձն հ բական</i> | Խմբերգ |
| | բառաձայն |
| 4.— <i>w) Ամէնէ:</i> <i>Հայր սուրբ</i> | Խմբերգ |
| | վեցաձայն |
| <i>p) Sk'r</i> , <i>nդորմէա</i> | Խմբերգ |
| | բառաձայն |
| 5.— <i>Հաւիկ մի պայծառ ժիսի</i> | Մեներգ |
| | Կոմիտսաս վարդապետ |
| 6.— <i>Այսօր կանգնեցաւ</i> | Խմբերգ |
| | բառաձայն կոմիտսաս Վրդ. |
| 7.— <i>Հայր մէր</i> | Խմբերգ |
| | բառաձայն |

Մ Ա Ս Ն Բ .

ԳԵՂՁՈՒԿ ԵՐԱԺԵՏՈՒԹԻՒՆ

(Դրի առաւ եւ դաշնաւորեց Առմիստաս վրդպտ.)


- | | | |
|-------------------------------|--------------------------|---------------|
| 1.— Ասլերգ եւ սայիերգ | Առմիստաս Վրդ. | ՄԵԽԵՐԳ |
| | մէկէն ութը ձայն | ԽՄԲԵՐԳ |
| 2.— Մոկաց Միրզու | Առմիստաս Վարդապէս | ՄԵԽԵՐԳ |
| 3.— ա) Սարը սարի ճաման չէ | բառածայն | ԽՄԲԵՐԳ |
| բ) Խօնա եար | վեցածայն | ԽՄԲԵՐԳ |
| 4.— Քիլիր զօլիր | ՕՐ. Թ. Նանարեհան | ՄԵԽԵՐԳ |
| 5.— ա) Հինգ կծ ունիսիլ | հնգածայն | ԽՄԲԵՐԳ |
| բ) Զա՛ր, զընզըր | բառածայն | ԽՄԲԵՐԳ |
| 6.— Միրանի ծառ | Առմիստաս Վարդապէս | ՄԵԽԵՐԳ |
| 7.— ա) Կուժն առայ, եղայ սարը | խմբերգ | |
| բ) Սարհն եղաւ երկու մուխ խմբ. | վեցածայն | |
| գ) Գնա՛, զնա՛, հետիդ եմ | խմբերգ | |
| | վեցածայն | |

Մ Ա Ս Ն Գ .

ԳԵՂՁՈՒԿ ԵՐԱԺԵՏԾՈՒԹԻՒՆ

(Յարունակութիւն)

- 8.— *ա) Քաղհնան կանեմ* Խմբերգ
վեցաձայն
- բ) Խումար պառկէ երեսըաց* Խմբ
վեցաձայն
- 9.— *Կռունկի* Մեներգ
Կոմիտաս Վարդապետ
- 10.— *Իմ չեարի եարը*
Տիկ. Օ. ԶԵՐԵԳԻԵ Մեներգ
բառաձայն Խմբերգ
- 11.— *Կանչէ կռունկի* Մեներգ
Օր. Զ. Ա-ԸՆՈՒՅԻ
- 12.— *ա) Էլկ' ժ ժկոկ' ժ* Խմբերգ
բառաձայն
- բ) Շորորա , Անյշ* Խմբերգ
բառաձայն
- գ) Հո՛վ, հո՛վ, հո՛վ լինի* Խմբերգ
հնգաձայն
- 13.— *Գութաներգ* Մեներգ
Կոմիտաս Վարդապետ
- 14.— *Սիփանայ ժագեր* Խմբերգ
բառաձայն



Georg
Hildebrand
Haus
Haus
Haus

ଶ୍ରୀମଦ୍ଭଗବତ
ପ୍ରକାଶକ - ପ୍ରକାଶକ

ԳԱԱ Եկմանարար Գիտ. Գորադ.



FL0548867

[504]

ЦЕНА

ЧЧЧЧ

543

Бремен - Царскосельский
Фабрик - Университет

ЧЧЧ

